

## ԶԵՐԱԳՐԱԿԱՆ

### ԻՐԱՆՏԱՑԻ ՏԸՊԼԻՒՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

#### ՀԱՅԵՐԵՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ

Հանդուցեալ մեծանուն եւ մեծահարուստ Sir Chester Beatty անդիմային իրանտացի Հանրապետութեան Տըպիին մայրաքաղաքին մէջ հիմնարկեց իրապէս կարեւոր ձեռադրաց մատենադարան մը, եւ զայն նուիրեց իրամատայի Հանրապետութեան: Իր մատենադարանը կը պարունակէր ճոխ հաւաքածոյ մը Ճնդիկ, Պարսիկ, Արար, Ղպտի եւ այլ կարեւոր ձեռադիրներու, որոնց մէջ նաեւ 56 ամբողջ եւ 10 հասակասոր հայերէն ձեռադիրներ:

Զինք անձնապէս ճանշած ըլլալուս իմ Տըպիին այցելութեանց բնթացքին, բազմաթիւ տոփիներ ունեցած եմ վայելելու իր հիւրասիրութիւնը եւ հայերէն ձեռադրաց հաւաքածոն անձամբ քննելու: Գուցէ աւելորդ չրայաց բաեւ որ իր հաւաքածոյին մաս կը կարթէին նաեւ 18 հատակոտորներ եւս իրը թէ հայերէն ձեռադիրներու, որոնք ինք տարիներու ընթացքին հաւաքած էր: Բոլորն ալ «ընտիր» մանրանկարներով զարգարուած էին եւ ոսկային իրեն ցոյց տուի որ ատոնք կեղծիքներու էին շատ վարպետութած մանրանկարներու հնադարեան թուղթերու վրայ, որոնք բրցուած պարագ թերթիք էին զանազան հին ձեռադիրներէ: Այս կեղծ մանրանկարները, որոնց հանդիպած եմ նաեւ լուսուն եւ Փարիզ անհասներու և հնամատաներու մօս, ինչպէս նաեւ աճուրդներու մէջ, ըստ իմ ստացած տեղեկութեանց կը պատրաստուէին Փարիզ, լաւ համբաւ շահած ո՛չ Հայ հնավաճառի մը ցուց-մունքներով:

Քանի որ կեղծիքներու մասին խօսեցանք հոս, թող ինծի ներուի յիշելու, որ օր մը Տըպիին, Սըր Զէստըր Բիտսի, իր տան մէջ կէսորուան ճաչէն վերջ, առաջարկեց նորակառոյց մատենադարանը երթալ՝ 14 արծաթ հայկական կազմեր տեսնելու համար: Ասոնք միայն արծաթ կիտուածեալ կամ ան-կիտուած կազմեր էին, որոնք իրը թէ պոկուած էին իրենց ձեռադիրներէն: Խնդրեց որ քննեմ եւ որոշեմ թէ որո՞նք կեղծ կամ ճիշդ էին: Քննելէ վերջ ցաւ ի սիրո յայտնեցի որ միայն երեք հատը ճիշդ էին, իսկ միւսները՝ շատ վարպետութէն պատրաստուած կեղծարարութիւններ: Մանրանկարներու նման ասոնք ալ անմիջապէս հանեց իր հաւաքածոյէն:

Սակայն Սըր Զէստըր չափազանց ուշիմ գնորդ մը ըլլալուն, կրցեր էր իրապէս լաւ հայերէն ձեռադիրներ ձեռք բերել, որոնք մասնաւորաբար զեղարուեստական արժէք ունեին՝ հաւաքածոն գլխաւորաբար Ա. ենտարաններէ բաղկացած ըլլալուն: Ան աւելի մանրանկարեալ ձեռադիրներով կը հետաքրրերուէր:

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան պատրաստեց Սըր Զէստըրի հաւաքման ձեռադրաց ցուցակը, ուր գժեբանուարաբ ձեռադրաց յիշատակարաններուն հայերէն մնազիրները չտրուեցան, այլ անոնց թարգմանութիւնները ըստ մասի: Օր. Տէր Ներսէսեանի աշխատաւթիւնը հրատարակուեցաւ երկու հատորով, 1958ին:

Նկատի առնելով Սըր Զէսթըրի հայերէն ձեռագրաց կարեւորութիւնը, աւելորդ չեմ սեպեր այս գրեթէ անմատչելի հաւաքման դոնէ կարեւորազոյն ներուն հայերէն յիշատակարանները հոս հրատարակել, աւելցնելով միայն ծանօթութիւններ՝ որոնք չեն արուած Օր. Տէր Ներսէսեանի ցուցակին մէջ:

## Թիւ 554

Ա Խ Ե Տ Ա Բ Ա Ն — 1174

**Թղթեայ,** երկաթագիր, միասին եւ առանց համարարատի, մանրանկարեալ: Մատթէսով բոլորիշեան մանրանկարին աշ անկիւնը երկաթաղիր: «Աւետարանիշիս բարեիսաւութ(եսամ)ր տ(է)ր ողորմեա Գրիգ(որ)ի կրանաւորի որ ստացաւ զաւետարան յարզար վաստակոց իւրոց»:

իջ 196թ. Դուկասու վերջը գրչէն. «Փառք Փրկչին եւ յիշատակ դրչիս: զիարսեղ մեղսապնդեալ գրիչո յիշեսիթք աղաշեմ աղաշեմ»:

իջ 252թ. Յովկաննու վերջը գրչէն. «Առք ամենաս(ուր)ր տ(է)րութեանն եռակիս եռահիւսակ մեսակի Ամեն Ամեն»:

իջ 253թ. գրչէն զլխաւոր յիշատակարան. «Արդ չնորհիւ տ(եսու)ն սկսա եւ ողորմութեամբ նորին կատարեցի զուուր եւ զա(ստուա)ծայարմար պատուիրանս. զնողիաբուի աղրիւրս. ուստի յեղեմագիր դրախտէն որ է նոյն ա(ստուա)ծութիւնն, յորոց բիսեցի մեզ աղրիւր կենաց հոգին ս(ուր)ր. ուստի չորեգլուակեան զետահոսեալ յեկեղեցի, եւ լուսաւորեաց զհաւասո ք(րիստոս)ի դրանաւոր կենդանիքս որ հաւաքեալ կան ի զալթի ս(ուր)ր եկեղեցոյ. յորոց իրրեւ ի հոտոց խնդոց եւ ի տաշխից եւ ի բազում զանազան հոտոց անուշ ի ... ցան ամենայն տիեզերք. փայլմամբ լուսոյ արեգականն արդարութեան, ուստի ցայթ շառաւեղիա ... յս լուսաւորեաց անուտազեի փայլմամբ զիիւսո հեթանոսաց: Ես Բարսեղս փցուն գրիչո եւ յետինս ամենայնոք մեծ ջանիւ եւ աշխատութեամ(ր) ի յանդ հանի զայշ. (էջ 253թ.) ի թուականիս Հայոց ՈՒՓ (1174) ի մեծ եւ հռչակաւոր քաղաքիս Եղեսեայ, ընդ հովանեաւ սրբոյ հայրապետիս Վասլի:

«Արդ որք ընթեռնոյք կամ ընդաւրինակիք դմեռեալ մեղաւք յիշեսիթ(է)ր, եւ զնոնզան իմ ննջեցեալք ի ք(րիստո)ս. զի սովոր է մարդասէրն ի ձեռն այլում ողորմել. ընդ ննջին եւ զատացող ս(ուր)ր աւետարանիս զարսոցն քահանան գԴրիգոր որ ցանկացող եղեալ պատուիրանիս տ(եսու)ն որում զնմանութիւն բերելով յ...իսն զանուանակիցն իւրոյ զլուսաւորիչն. եւ որք յիշէք յիշեսիթք եւ դուք ի տ(եսուն)է ...:

«Եւ անմահին փառք յաւիտեանս յաւիտենից ամեն ամեն»:

Օր. Տէր Ներսէսեան իր ցուցակին մէջ (էջ 14) կը նոյնացնէ Բարսեղ զրիչս Վասիլ Ուռհայեցի գրչին հետ, որ զրած է Աւետարան մը 1161ին յեղեսիթա (Գ. Արքեպս. Յովսէփեան, «Յիշատակարանի Զեռագրաց», թիւ 184): Նրան նոյնացման մը սակայն կը պակսի որեւէ ապացոյց: 1174ին Բարսեղ ինքը զինքը երկիցս լոկ «գրիչ» կը կոչէ եւ ո՛չ մէկ ատեն 1161ի Աւետարանին Վասիլ կամ քահանայ կոչումը: Յիշատակարանին ոճն ալ կը տարբերի:

## Թիւ 555

## Ա Խ Ե Տ Ա Ր Ա Ն

Երկու տարրեր ձեռադիքներէ առնուած մասերով վերակազմուած է իր մէկ հասոր :

Հոս ես իւրաքանչիւր մասին զատ համար պիտի նշանակիմ եւ առան ձինն պիտի խօսիմ :

Թիւ 555Ա.։ 1297Հ.։

Ներկայիս միայն 7 թիւրթ :

Էջ 1ա. զրէին . «Աւղնեա հողի ա(ուր)ր անպիտան զրչիս յակորայ» : Բոլորդիր :

Էջ 2ա. Բ. սիւն, զրէին տարրեր գրչութեամբ : Բոլորդիր : «Յիշատակէ է ա(ուր)ր աւետա(ա)ր(ան)ս ցաղնեցի : Ֆիրզի որդի ամիրին եւ եղրօրեւ որարինին . եւ ծընդացն . միքրուն . եւ սիրիքին . եւ իւր կողակցուն երին(ա)րին . և որդոցն . ուշանին . և առաքէլին : Առ ի հայր յրնչից իւրաց եռու յիշատակէ կենդանեաց եւ նընչեցելոց . (տարրեր զրչէ) նիկողոսին» :

Էջ 3ա. զրչութեան նման, սակայն տարրեր զրչէ . «...հացն քրիստոսուի ունկնդիր ...զոցն եւ վարդապետաց հրամանացն եւ պատուեիթ հայրըս (այս) ապրէլու . եւ կենակիցս իւր խերխաթունս զատացան զա(ուր)ր աւետարանս ի հալալ արդեանց իւրեանց . յիշատակ իւրեանց սարդուին . և ապից տիկնայ . եւ այլ ամեն արեան մերձաւորաց իւրեանց կենդանեաց եւ հանգուցելոց . եւ յ(ա)ս(ն) յերկար կենդանութեան վարդափթոյթ զատակաց իւրեանց ստեփանուուին . եւ չնուոր տիկնայ զորոյ ա(ն)իր ա(ստուա)ծ պահեցի զատայ անվրդով . երկու կենաւոք եւ երկու աշխարհաւոք : եւ տացէ սոցայ զիքրտ ա(ուր)ր . եւ զնողի ուղեղ . եւ յաւեյեցուոցէ ի սոսայ . զա(ստուա)ծախն երկուն աւր ըստ աւրէ . եւ աւրհնեսց զատայ այն աւրհնութեամտին որ ոչ անդանէ . . . . րդ պատուական այրու այր . ապրէլուս, լուղեայ ա(ստուա)ծախն հրամանացն . որ ասէ : Երանի որ ունիցի զաւակ ի սիռն եւ ընտանեակ իցի նորայ յե(բրուսադէ)մ . արդ ա(ստուա)ծասէր այրու ապրէլուս . եւ խերխաթունս ստացան զայ զանձ անպակաս յերկին . որ ոչ ցեց . եւ ուտին ապահուան . եւ ոչ գոզք ական հասանեն եւ զորանան : արդ այս է զատակ սոցա անդակ իւ զիշտակ անզուիս եւ անհատ յայսէհեակ մինչ յուշտակ :

Օր . Տէր Ներսէսեան վերի յիշատակարանները առւած է յատ համառու թարգմանութեամբ : Կանոնատախտակներուն մասին արտեսակի մերլու ծումներ բնելի վերջ ձեռապրի այս մասին կր նշանակէ «Երդ զարու երկրորդ մասը» :

Դժրախտարար յարգիլի որիորդը կր սիստի իր անութեանց եւ եղրակացութեան մէջ :

Թիւ 555Ա. Աւետարանի եօթր թերթեան հատակուորը սկզբի մասն է վերին Ազուրիսի Ա. Թումայի Առաքելոյն վանքին թիւ 17 մեռացիր Աւետարանին, որուն նկարադրութիւնը Մեսոպոտ Վրտ . Մարտունուն 1496-Շ թաւակն ներուն ցուցակապրեի վիրզ, տուած է Ապարատ անուզըի մէջ եթքանին էջ 462-463 : Հոն կր արտիք զրչութեան զիքրտու յիշատակարանը բռու որուն և Յամիք եւ թնհարիւրերորդի քառաներորդի վեցերորդի 1297 թիւհանիս հայոց : Կրիցաւ ա(ստուա)ծախուս մասեան մեռած խարերայի ուժեմն եւ գծուն զրչի յակր կուրեցիս : ի վանանցն զատափի ի զեւզ որ զողիս կոշիք : մերժ ի մայրաքաղաք Կարս :

Բւրեմն թիւ 555Ա. դրուած է 1297ին եւ ոչ թէ «12րդ դարու Երկրորդ» կէսին :

Թիւ 555Բ. 1358էն :

Մարկոսի սկիզբը կիսաշխան մանրանկարներ Մկրտութեան, Ղաղարու Յարութեան; Փալուստ Տեառն յերւսաղէմ, Ռտնլուայ: Միաէշեան է Մարկոսի մանրանկարը:

Էջ 131Բ. Ա. սիւն, զրչէն. «Բ(րիստո)ս ա(ստուա)ծ յիշեա յարքայութեան քում զստացող ս(ուր)ր աւետարանիս զթանկ նաթունն, եւ զծնաւզն եւ զաղզն ամենայն: եւ քեզ փառք յաւիտեանս ամէն»:

Էջ 132Ա. թէ եւ բոլորդիր, բայց զրչէն տարրեր. «Արդ դիմերջին բատացող ս(ուր)ր աւետարանիս զբարեմիտ եւ զա(ստուա)ծասէր կինն զՀերիքնակն որ նորոգել ետ յիշատակ հոգւոյ իւրո եւ իւր ծնօզացն հաւրն իւրոյ Խուտավերառն եւ մաւրն իւրո Մելիք աղին եւ իւր որդոյն Մուրատին. և Յակորին: եւ այլ ազգականացն. եւ որք հանդիպիք մամ լի բերան ա(ստուա)ծ ողորմի ասցէք զբարեմիտ կինցի Հերիքնազին եւ իւր ծնօզացն ամէն: նորոգեցաւ ս(ուր)ր աւետարանս ի թագաւորութեանն Բարսից փոքրու Շահապաղին ի կաթողիկոսութիւնն է հմմածնա տ(հառ)ն Փիլիպպոսի. ի յառաջնորդութիւնն Թումանի ս(ուր)ր ուլիտին զնաշատուր արհեալ(ի)սկ(սպո)սին. նորոգեցաւ թրցին մէծ եւ երկուս (1653) ձեռամբ յոդնամեղ Սիմօն Երիցոյ եւ զիս զրադամմեղո յիշել ազաշեմ եւ գուք յիշեալ լիջիք ի ք(րիստո)սէ ամէն»:

Ասկէ վերջ մանրանկարներ Ալյակերպութեան, Յուլայի հոմբոյլիքին, Խաչէլութեան, Թաղման եւ Ղուկասի միաէշեան մանրանկարը:

Էջ 141Բ. Բ. սիւն, լուսանցքին տակ երեք տող. «Ըի(րտոս) խիստ տըրտում կայլը յայս վայրս. յաղուէ եւ ի տանէ (հեռացեալ? ) Ա՛հ, Ա՛հ զմեղաք մենեալս»:

Օր. Տէր Ներսէսեան գարձեալ մանրանկարներու մասին տեսութեամբ Կ'Եղբակացնէ որ այս մասը 1չրդ դարուն վերջիքը կամ 1հրդ դարու սկիզբը դրուած եւ մանրանկարուած է Վանայ լճի բնդհանուր ըլջանին մէջ:

Տարերախտարար ի վիճակի եմ ըսերու որ այս Աւետարանի հատակոտորն ալ բաժնուած է Վերին Ալբուկեաց Ս. Թովմայի վանքին թիւ 18 ձնուացիր Աւետարանէն, որ նոյնպէս նկարագրուած է Մեսրոպ Վրդ. Մաքուստեանէ Արարատի վերոյիշեալ չիշերուն մէջ: Հոն տրուած է նաև զրչէն զիխուոր յիշատակարանը, բատ որուն «բագմանեղ եւ անարժան սուտանուն կարապետ կրրանաւորի (ձեռքով) զրեցի զա ի թուարերութեանս Հայոց. յութհարիւրերուրդի. Եւթներորդի (1358)», Թանկ Խաթունի համար: Գրչութեան վայրը չէ հշանակուած: Եթէ այս «բագմանեղ եւ անարժան» կարապետ զրիշը նոյնն է Երեւանի թիւ 4674ի զրիշ «բագմանեղ» եւ «անարժան կարապետ» զրչէն հետ, զրութեան վայրը պէտք է բլայ Աղթամար, ուր զրած է 1333ին վերոյիշեալ Երևանի թիւ 4674 Մեկնութեան ձեռազիքը: Ան հոն կը յիշէ Հայր՝ Թովման մայրը՝ Մամա: Դարձեալ իրը պէտք է ըլլայ Երեւանի թիւ 2843 Աւետարանը, 1354էն, նոյնպէս Աղթամար զրուած, որուն համար կ'աւելցնէ «եւ զԶաքարիայ՝ ծաղկող սորա»: Իրմէ է նաև Երեւանի թիւ 5332 Աւետարանը «սուտանուն կարապետ» զրչէ զրուած 1357ին, ուր զրիշը ոչ միայն կը յիշէ իր ծնողը Թովման եւ Մամաս, այլեւ եղբայրները՝ Մկրտիչ քահանայ եւ Շահապ «տարածամ հանդուցելոյն»: Այս Աւետարանին ծաղկուն ալ կը յիշուի Զաքարիա: Վաստակաւոր Լ. Խաչիկեան իր կոթողային «Յիշատակարաններ» հատորներուն առաջինին «անձնանուններու ցանկ»ին մէջ սիալ նոյնացումներ կատարած է Զաքարիա ծաղկողի եւ կարապետ զրչէ մասին: Օրինակ, Երե-

ւանի թիւ 4815 Աւետարանին գրիշը Կարապետ, նոյնը չէ վերոյիշեալ Կարապետի հետ՝ պարզապէս անոր համար որ այս երկութը տարբեր ծնողներ ունին:

## Թիւ 557

## Ա. Ի Ե Տ Ա. Ր Ա. Ն

Էջ 49թ. Մատթէոսի Աւետարանը կր վերջանայ «...աշոկերուցէք զամենայն»: Գրչութիւնը երկաթապէր: Մաղաղաթեայ:

Էջ 50ա. պարապ, սակայն վերը վեց տող բոլորդրով կը շարունակուի Մատթէոսի «Հեթանոս, մկրտեցէք...ևն», մինչև չի կատարած աշխարհի»: Աւեմն թերթ 50 բուն գրչութենէն չէ, այլ յետոյ ամբողջացուած նորոգողէն: Էջ 50թ. Մարկոսի մանրանկարը, որ բնական է բուն գրչութեան ժամանակէն և ծաղկողն չէ, այլ նորոգողն, գուցէ 14 կամ 15րդ դարէն: Նոյնպէս նորոգողի յաւելում է թերթ 199 Ղուկաս ամբողջացուած բոլորդրով, եւ նորոգողն է նաեւ Յովհաննու և Պրոփտորոնի մանրանկարը:

Աւետարանին ընթերցման գալով, Մարկոսի սկիզբը ունի «զրեալ Յեսայի մարգարէ» եւ նոյն առեն յուսանցքին զըչէն մանր երկաթապէր ունի «ի մարգարէ»: Մարկոս կ'աւարտի էջ 110թ. Բ. սիւնի տակ «...ասէ ցնոսա, երթայք յաշխարհ», իսկ Ղուկասի սկիզբը պակասաւոր է էջ 111ա. եւ այժմ կը սկսի «...եւ եկն յամենայն կողմն Յորդանանու...», արինքն Ղուկասի մինչեւ Գլուխ Դ. հատուած 3, այժմ կը պակսի ձեռադրին մէջ: Բնադիրը չունի Յորդանու գլուխ եւ հատուած 4, այսինքն հրեշտակին աւաղանի ջուրը միրովելլ, որ վերջն մէկը աւելցուցած է լուսանցքին նոտրդրով:

Յովհաննու Աւետարանը Ղաւարտի էջ 271թ Ա. սիւնի կէսին, ուր կայ գրչէն երկաթապէր մից տող. «Փառք ամենաս(ուր)ը երրորդութեանն որ արժանի արար զեղկելի գրիշ տեսանել զիւրին դիս ամէն»:

Էջ 272ա. Ա. սիւն, ըրչէն երկաթապէր. «Յիշեսիք ի ք(րիստո)ս ըդ սուրբ յարդապետն Միթթար, եւ զամենայն միաբան եղբարթ սուրբ ուխտիս. որք կամակից եւ ձեռնուու եղեն ս(ուր)ը Աւետարանիս: Յիշեսիք զՍագունն յրարիպաշտ իշխանն. որ զծախոն սորո ետ, յիշեսիք զՄերոյր եւ զՊովասափ. եւ զեղբար նոցա եւ զծախոն իրեանց. որ զնիւթո պատրաստեցին եւ ետուն (Բ. սիւն) կամել զաւետարանս, յիշեսիք զՄարգիս իմաստուն հեռետոր եւ սրբասէր կրանաւոր. եւ զծող սորա. եւ զԱտեքանոս աշակերտ նորին որ ըսպասաւորեցի նմա: եւ որք յիշէք ք(րիստո)ս ա(ստուա)ծ ամենեցուն վարձն բարեաց պարզեւեցէ եւ նմա փառք յափակեանս ամէն»:

«Կազմեցաւ ս(ուր)ը Աւետարանս ի վանս Յովհաննու, ընդ հովանեաւ սրբոյ Կարապ(էջ 272թ. Ա. սիւն)ետի ձեռամբ Արտափ կրաւաւորի աշակերտ մէծին Յովհաննիսի. Ասասչիք լի բերանով տ(է)ր ա(ստուա)ծ ողորմեցի (Յ.ովհ)աննիսի, (Արտա)մ(ի) (ա)շ(ակ)եր(տ)ի նորա որ աշխատեցաւ ի կազմ սորա: Ամէն»:

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան իր ցուցակին մէջ յիշելէ վերջ որ երեք Սագուն իշխաններէն Սագուն երրորդը մեռած է 1285ին, կ'աւելցնէ. «Այս վերջի անուանուած Սագունը պէտք է ըլլայ մեր ձեռապրին մէջ յիշուածը, ու ճի եւ համարութեան պատճաններով, (թիւ 557) չէ կարելի 13րդ դարէն առաջ թուագրել: Որով Սագունի մահուան թուականը, 1285 արին, մեզի կուտայ եղբակացութիւն (գրչութեան ժամանակին)» (էջ 23): Օրիորդը կ'եղաւ կացնէ որ ձեռագիրը Յովհաննավանք գրուած ըլլալու է հաւանաբար, եւ չի

կրնար 1300ին վերջ գրուած ըլլալ՝ քանի որ Սադուն Գ մեռաւ 1285ին : Ի զուր կը ջանայ Միկիթար վարդապետ մը գտնել եւ կը խորհի որ Յովհաննասիանքի Մկրտչի (1243) եւ Համազասպ (1285) առաջնորդներուն միջեւ տեղ մը պէտք է ըլլայ Մկրտչի զոյութիւնը :

Նախ ըսենք որ «ոճի եւ հնապրութեան» վրայ հետեւելով անթուական ձեռապիրներուն թուական նշանակել, այն ալ վերջանական կերպով՝ ինչպէս որ Օրբորդը ըսած է («չէ կարելի 13րդ դարէն առող թուապրել»), սիալ է : Օրբորդը ասիկա պէտք է լաւ զիտնայ, քանի որ իրեն ծանօթ է Տիրապինկնի Աւետարանը, եւ իրեն յիշեցնենք նաեւ իր եղագացութիւնը թիւ 555 երկմասեան հատակուոր Աւետարանին : Գրչութիւնը թիւ 557ին իր հնապրութեամբ շատ աւելի հին կ'երել քան 1285 թուականը :

Թիւ 557ին յիշատակարանին համաձայն, «վարդապետն Միկիթար» սովորական վարդապետ մը չէ, ընդհակառակը՝ «զուուրծ կոչուելու չափ արժանաւոր եւ մեծ մէկն է : Միկիթարը որ հոս իրը «սուուրը վարդապետ» կը կոչուի, Գոշն է, որ մեռաւ 1213ին : Ան «սուուրը» կոչուած է ուրիշ յիշատակարանի մէջ ալ («Ցիշատակարանի Ձեռագրաց», թիւ 420, 1238 թուականէն) : Գարեղին Սրբազն Յովհակիեան, որուն ծանօթ է եղած ձեռապիրը եւ յիշատակարանը, այլուստ կ'ընդունի որ յիշուած Միկիթար «սուուրը վարդապետ»ը Գոշն է, սակայն կ'աւելլոնէ : «Բայց ձեռապիրը զրուած չէ Միկիթարի կենդանութեան ժամանակ, այլ՝ նորա մեռնելուց յետոյ, երբ վանքը հոչակ էր ստացած, իսկ հիմնադիրը՝ սրբացած» («Ցիշատակարանի Ձեռագրաց», էջ 1018) : Սրբազնին այս կարծիքը ընդունելի չէ : Մահօթ եւ չմեռած անձեր մէր յիշատակարաններուն մէջ, որոնք «սուուրը» կոչուած են իրենց առաքինութեան համար : Նոյնիսկ Գարեկին Սրբազնի վերոյիշեալ աշխատութեան մէջ (էջ 1009) ձեռապի ստացողը կը կոչուի «ստացողի սորա՝ Ստեփանոսի՝ սուուրը եւ ոգելից քահանայ» : Դարձեալ անդ (էջ 1003) Աւետարանի ստացող կը յիշուի «սուուրը զիտապետո Հայոց տէր Կոստանդիին, որ սրացաւ զսա ի վայելումն իւր», կամ «զուուրը կաթուզիկոս տէր Կոստանդիին, որ ստացաւ զսա» : Անդ, էջ 949, քանի մը վանականներու մասին «համաշունչ Նզրաց մերոց սուուրը քահանայց» Յովհաննիսի եւ Վարդանայ եւ Խաչատրոյց : Վերջապէս, օրինակ մը եւս, «զուացողք սուուրը զրուց՝ զՎարդան սուուրը եւ զերահոչակ վարդապետն» : Ասոնց նման կան զես բազմաթիւ վկայութիւններ, որոնց մէջ յիշուողները՝ թէեւ ողջ՝ կանուանուին «սուուրը» քահանայ, վարդապետ կամ կաթուզիկոս, Գարեկին Արքեպոս . Յովհակիեանի վերոյիշեալ կարծիքին հակառակը ապացուցանելով :

Թիւ 557ի «զՄագունն զբարեկացտ իշխանն, որ զծախսն սորս ետա Օրբորդ Տէր Ներսէսեանի կարծած Սադուն Գը չէ, որ մեռաւ 1285ին, այլ այն Սադունը՝ զոր կ'իրակու Գանձակիցի կը յիշէ իրը Քուրդ իշխանին որդին, որ Տիլիսի ամիրա եւ Կանենի ու Մաշեկարերդի իշխանն էր : Քուրդը ունէր երկու որդի, Դաւիթի եւ Սագուն, որոնցմէ վերջինն է որ թիւ 557ին մեկնասը եղած է ձեռապրին զրչութեան ծախսը վճարելով : Այս Սադունը, որուն Բ կոչումը տրուած է, նիւթապէս օգնեց Միկիթար Գոշին որ Գետիկայ վանքը վերաշինէ 1191—5ին եւ անտարակոյս այլ առթիւ այս ձեռապրին զրչութիւնն ալ կատարուեցաւ նորաշէն վանքին համար :

Թիւ 557ի յիշատակարանին մէջ Սադունէն անմիջապէս վերջ կը յիշուին «զՄագուրը եւ զԲովասափ և զեղբարս նոցա եւ զծնաւզու իւրեանց, որ զնիւթըս պատրաստեցին եւ ետուն կազմել զաւետարանն» : Սովորական անձեր չեն երեւիր, յիշատակարանին մէջ իրենց ունեցած տեղէն . հաւանաբար տանու-

տէր, աւատապետ կամ հարուստ վաճառականներ, որոշ կերպով աշխարհական, որոնք ձեռագրին կազմին նիւթը եւ կազմաբարութեան ծախոր կը հայրայթնեն: Դժբախտաբար այլուստ կը մնան անծանօթ: Չեմ կասկածիր որ Սադուն իշխաննէն անմիջապէս գերջ յիշուելուն պատճառը իրենց դիրքն ու կարեւորութիւնն է:

Յիշատակարանին մէջ յաջորդ յիշուողը «զՄարզիո իմաստուն հետեւոր եւ սրբակը կրամաւոր ։ Եւ զծող սորա ։ Եւ զիտեկանոս աշակերտ նորին որ սպասաւորեցի նմա»: Օրիորդ Տէր Ներսէսեան կը հաւատայ որ այս Սարդիսը գրիշ մըն է, «Սարգիս վարդապէտ», որ կը յիշուի 1273 թուականին Հաղպատի Յովհաննէս առաջնորդի հոգեւոր որդի, երեք տարբեր արձանագրութիւններու մէջ («Հապրատ», Կարո Ղաֆաղարեան, թիւ 59, 60 և 96): Սակայն ոչ մէկ անգամ Սարգիս վարդապէտ «զրիշ» կամ «զբշութեամբ» զրադուելուն յիշատակութիւնը կայ եւ ո՛չ ալ անոր Ստեփանոս անոն աշակերտ մը ունենալուն: Ըստ իս, «զՄարզի իմաստուն հեռեսոր եւ սրբակը կրամաւոր նոյնինք Սարգիս վարդապէտ Կոմետ (Ճաղատ) կոչուածն է, աշակերտ Յովհաննէս Սարկազմի, հեղինակ մեկնութեանց եւ զրող: «Փմաստուն հոետոր» սովորական կոշում մը չէր այս տաեն եւ սովորական գրչի մը կամ վարդապէտի մը չէր կրնար տրուիլ: Խոկ յիշատակարանին «զՄտեփանոս աշակերտ նորին որ սպասաւորեցի նմա» կը նոյնացնեմ «զմեղապարտ գրիշս զՄտեփանոս» իք հետ, որ թիւ 557ի զըշութիւնն ատանեակ տարիներ գերջ, 1232ին, «ի զաւոտի Կայենոյ ի գերանչակ սր ու խոստ Գէտկայ» դեռ զըշութեամբ կը զրադիր Խաղրակեան գերդատաննէն անդամներու համար:

Յիշատակարանը կը հաւատաէ որ Վկազմեցաւ սուրբ Աւետարանն ի վանս Յովհաննու: Գրչութիւնը բառ իս կատարուած է 1195ին Գետկայ վաճքին վերաշնուռեթեան մնանալէն վերջ, երբ հանդիսաւոր արարողութիւններ կատարուեցան: Նորացէն վանքը հաւանաբար իբ կազմաբարը եւ կազմատունը ունենալու շափ պատրաստուած չէր, որով անկազմ ձեռագիրը կը դրկուի Յովհաննավանք՝ հոն կազմուելու համար: Ասիկա ինքնին ապացոյց մըն է որ ձեռապիրը Յովհաննավանք չէր զրուած Կազմը կը կատարուի «ձեռամբ Արտափ կրաւանաւորի աշակերտ մէծին Յովհաննիսի», եւ դարձեալ յիշատակարանին գերջը, քիչ ինչ եղծեալ, կը կարգացուի «աստուած ողորմեսցի Յովհաննիսի, Արտափ աշակերտի նորա որ աշխատեցաւ ի կազմ սորա»:

Օր. Տէր Ներսէսեան կը խորհի որ «մէծին Յովհաննիսի» կ'ակնարկէ Հաղբատի առաջնորդ Յովհաննէս Դ Դոփեանի մը եւ այս ազնուական եկեղեցական իշխանաւորին աշակերտ կը նկատէ կազմաբար Արտափ: Օր. Տէր Ներսէսեան Յովհաննէս Դ Դոփեանը Հաղբատի առաջնորդ կը նկատէ 1257—1285ի շրջանին: Սակայն ծանօթ չէ Յովհաննէս Դոփեան մը իբր Հաղբատի առաջնորդ: Նոյնիսկ ծանօթ չէ Յովհաննէս Դ Հաղբատի առաջնորդի մը ինքնութիւնը: Հաղբատի առաջնորդներուն առաջին Յովհաննէսը կը յիշուի 1198ին: Անոր յաջորդէ ծանօթ է իբրեւ Գրիգորի եպիսկոպոս (Դոփեան), եւ ասոր կը յաջորդէ Խաչենոյ իշխանական տումէն Յովհաննէս մինչեւ 1220: Վերջոյն կը յաջորդէ դարձեալ Յովհաննէս մը, որ քրոջ որդի էր Զաքարէի եւ իւանէի, որմէ հասած է Հաղբատ 1233 թուականաւ արձանագրութիւն մը եւ իր անթուական տապահնագրը: Վաստակաւոր Կարո Ղաֆաղարեան կը վկայէ որ ան եղած է նաեւ Սանահինի առաջնորդ, ուր իրմէ կան 1221, 1222 և 1225 թուականով արձանագրութիւններ («Հապրատ», էջ 184): Յաջորդ Հաղբատի առաջնորդը զարձեալ կը կոչուէր Յովհաննէս «յազգէ Բաղրատունեաց»: Ասոր յաջորդեց

Համազասպ (Անեցի), որմէ հասած արձանադրութիւնները 1242էն մինչև 1257 կը գտնուին Հաղպատ : Մինչեւ հու լու :

Հաղպատի մէջ կան արձանադրութիւններ Յովհաննէս եպիսկոպոսնեռու 1258, 1261, 1262, 1268, 1273, 1274, 1275, 1278, 1279, 1280 եւ 1288 թւ-  
ւականներով, որոնց համար հմուտ դիտնական Կարո Ղափադարեան կ'ըսէ  
հաւանաբարար մի քանիսը միմիանց յաջորդող եւ կ'աւելցնէ որ կան բազմաթիւ  
ժի դարեան անթուական արձանադրութիւններ «Յովհաննէս առաջնորդների  
անուամբ» (Անդ, էջ 276) : Ուրեմն Օր. Տէր Ներսէսեանի «Յովհաննէս Դ Դոփ-  
եան» մը ինժի համար կը մնայ հանելուկ :

Պէտք է նկատել, եւ ասիկա շատ կարեւոր է, թէ թիւ 557ի յիշատակա-  
րանին մէջ կ'ակնարկուի «Մէծին Յովհաննիսի» մը, ատով ստիպելով մեղ  
խորհելու որ այդ ատեն ծանօթ Յովհաննէսներուն մէջ Մեծ մը կար եւ այդ  
Մէծն է հոս յիշուողը : Միիթար Գոչի հետ կապուած երկու կարեւոր Յովհան-  
նէսներ կան : Անոնցմէ մին Միիթար Գոչի ուսուցիչը եղած է եւ ծանօթ է իրը  
Յովհաննէս վարդապետ Տաւուչեցի : Իսկ երկրորդը Միիթար Գոչի աշակերտ  
Յովհաննէս վարդապետ Տաւուչեցի, որ կ'անուաննուէր Վանական վարդապետ :  
Ըստ իս Միիթար Գոչի ուսուցիչը Յովհաննէս Տաւուչեցիի համար գործած-  
ուած էր այս «Մէծին Յովհաննիսի» ձեւը, զայն զատորոշելու համար Յով-  
հաննէս Վանական վարդապետն . թէեւ շատ աւելի բազմարդիւն եւ նշանա-  
ւոր, սակայն բնական է որ Միիթար Գոչի նորաշէն վանքին համար գրուած ձե-  
ռապքի մը յիշատակարանին մէջ անոր ուսուցիչին տրաւէր «Մէծին» կոչումը :  
Վերջապէս, երբ գրչութիւնը գրուեցաւ հաւանաբար 1195ին, Յովհաննէս Վա-  
նական (մեռած 1251ին) վարդապետ անդամ չէր :

Արտա կազմաբար, աշակերտ «մէծին Յովհաննիսի», այլուստ անծա-  
նօթ է ինծի : Արտա անուան համար Հ. Աճառեան «Քիդ(ական), ծագումն ան-  
յայս» («Հայոց Ամենամասնների Բառարան») կ'ըսէ եւ կու տայ միակ օրինակ  
մը . «Արտա, գուստոր Թորոսի եւ թոռն Խուրէն Ալ» : Յիշատակարանին մէջ  
սակայն Արտա ընթերցումը որոշ է եւ տարակուանելու տեղիք չկայ : Արտա  
կ'երեւի թէ «մէծին Յովհաննէս Տաւուչեցիի մօտ աշակերտեր է եւ կարգմարա-  
րութիւն ալ սորվեր եւ գացեր է Յովհաննավանք : Արտօր այդ աւերակ վանքին  
ծանօթ արձանագրութիւններուն մէջ, որոնք մէծ խնամքոյ հաւաքած եւ հը-  
րատարակած է Կարո Ղափադարեան, Արտայի յիշատակութեան չենք հանդի-  
պիր : Միայն յիշենք որ հոն դատուած է (եւ առաջին անգամ ըլլալով Ղափա-  
դարեանք հրատարակուած) Յովհաննէս վարդապետ Տաւուչեցիի եղօր՝ Խոս-  
րով կրօնասորի խաչքար—տապանը :

Թիւ 557, էջ 272ր., կայ նաեւ ոս յիշատակարանը սեւ մէկսն նոտրդր-  
րով . «Յիշար(ա)տ(ա)կ է այս ս(ուր)բ աւետարանս ս(ուր)բ Գէորքա եկեղե-  
ցուն» : Խոկ ասոր տակ անկանոն հին բոլորգորով, գրչութեան սկիզբը քիչ մը  
կտրուած . «(կ)ամաւն եւ չնորհուն յ(իսուս)ի ք(րիստոս)ի եւ ս(ուր)բ կոյսին  
մարիամու (Աստուա)ծածնին եւ ամենայն սրբոց երկնաւորաց եւ երկր(ա)ւո-  
րաց ի զառն եւ նեղ ժամանակին ի կորըս(տ)ին անաւերէն Շահ Աշրափին (իշ-  
խա)նութե(ա)ն Զան(ի) զանին եւ ի թագաւորութեան վրաց Մելքիսէթ(ե)կին  
ի զան Խանէի որդոյ բարեպաշտ իշխան(ի) . պ(ա)ր(ոն) Բուրթելին որ եւ  
Հայրենական վանքս Գետկայ կրկին սիկէլով հաստատեցաւ ի վերայ (ա)էր  
Միքայելին որդից Արդութայի (Ո)մեկին եւ Գրիգորին յորս եւ անկեալ յայցեմ  
եւ ի սրբոյ աւետարաններ զշմութիւնն և զառնութիւնն տեղույն ի փառ  
իւրոց ետում եվ յաւիտեանս ամեն : յամի թուականութե(ա)ն Հայոց ՊՓ զը-  
րեցաւ Տփիիս» :

Օրիորդ Տէր Ներսէսիան ՊՄ կարգացեր է Թուականը, որ Կ'րնէ 1401, որ տակնուժիայ Կ'ընէ յիշատակարանը, հուն յիշուած անձերը եւ Թուականները իրաւու ևս անհամապատասխան ընթլով։

Յիշատակարան կալուածազիր մըն է Գետկայ վանքը Տէր Միքայէլի փրայ վերահաստատող Արդութայի որդի Ոմեկի եւ Գրիգորի կողմէ։

Նախ ճշդէնք կալուածազիրն մէջ յիշուող անձերը։

Եաւ Աշբաֆ Թիմուրզաչի որդին, որ կր ամբէր իլուաներու կայսրութիւն Հայկական Հողամասերուն ալ, վերջապէս սպաննության 1355ին, իր սարսափէն պահ մը ազատելով Երկրին Հայ բնակչութիւնը։ Զի՞ն սպաննողն էր Զանիբէկ համ դամ որ Կաֆան պաշարեց 1343 Մեստեմբէր Ցին մինչեւ Մարտ 25, 1345, զայն դրաւելով։ Ուրեմն 1361 թուականը կալուածազիրն ձիշդ է և համաձայն յիշուած անուններուն և «իշխանութեան Խանի Ղանին»։

Կը յիշուի նաև «ի թագաւորութեան Վրաց Մելքիսեթէկին»։ Այդ անունով Վրաց թագաւոր ծանօթ չէ ինձի 1361ին կը յիշուի թագրատ Միքէլիւթիւնի (Պոռը Դաւիթ Նարինի), որ իրը գահապահանջ հրապարակ իջաւ 1361ին։

«Ի գայն հւանէի որդոյ բարեպաշտ իշխանի պարոն Բուրթելի»։ Հւանէ որ կը յիշուի իրը մէծ սպարապետ Հայոց եւ Վրաց, կ'երեւի վերստին տիրացաւ այն Հողամասին ուր Գետկայ վանքը կր զանուէր։ Կր յիշուի Ցաղացարի (Վայոց Չոր) արձանագրութեան մէջ ՊՓԶ (1367) թուականով։

Յիշուած Արդութան եւ իր Ոմեկ եւ Գրիգոր որդիները նոյնպէս ծանօթ են։ Արդութան որդին էր Ճար (Ումեկան) իշխանին որ աէրն էր Գևոկայ վանքին որ Ճար, ինչպէս յաւ ծանօթ է, որդին էր Վախոսանդի որուն համար Յովհաննէս Պլուզ Երդիկոցի իր Յաղողու Երկնային Շարժմանց աշխատութիւնը պատրաստեց եւ թուը Ումեկ մէծ վաճառականութեան իշխանին, Թիգրիսի հաստատուած։ Արդութ իր հօր Ճարին յուղագելով, իր ըրոջ՝ Խորիչ Խաթօնի հետ ոիրացաւ չընանին եւ Կեռկոյ վանքին, ըստ ԶՈՒ 1345) թուի որ ծանօդրութեան մը։ Երբ Պարոն Բուրթելի որդին հւանէ ոիրացաւ Երկրամատին, Արդութայի որդի Ոմեկի եւ Գրիգորի ոիրացաւ կարստածք Գետկայ վանքը և ոիկէլով (հնիքով) վերստին արուեցաւ Տէր Միքայէլին, որ Գետիկի վանքին վանահայրը կուտ առաջնորդը ըլլուլու է։

## Թիւ 558

### Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն

Զեւողին ուկիցը կոյ զահպանէ մողագոթեայ Երկաթողիր Մաշտոցի մը («մեսէլթուզ», բան ձեռագրին ծառարով։

Էջ 13ր զեւողին իւրանէ մէջ անկերտուի վրայ կողդայ Երկաթուզուու 8 ոսոց, շու զեւէ գուտուիրը։ Որոնք ոզուցութեանց հետ պարզելով կ'արտադրեմ հոս, պահելով ողերը։

Տէր մը ըւրիսա - գրիէ մարդկան  
Պետ Հովութեան) կարդա անման  
Որ ըստ մասեան Անեսորան  
Մեղ Շնչեցիր ձայք յնեւոթեան  
Ան զարու անեալ քեզ ամ  
Բարձեալ ի մաս առաջի զամ  
Առ զար նուեր բարինան  
Եւ յիս հայրաց - է բ Հաշուեկան

էջ 14ա., նոյնպէս .

Ով յանոկիզրն ծոցդ բան  
Նոյն ի ծաղկեալ յազգս մարդկան  
Որ մեզ զշնորհո՞ քո շրթան  
Հւզեր աւրհնեալդ յաւիտեան  
Դու զպմողս քո բանի  
Եւ զարդարող այսմ տառի  
ԶՃ(է)ր Կոստանդին հովիւ բարի  
Յաթու նստոյ բնդ Պետրոսի

Ընափիր ծաղկուած ձեռադրիս բուն յիշտուակարանը կորսուած է , որոյ զրիչ , ծաղկող , տեղ եւ թուական անծանօթ կը մնան : Ձեռադրիս մեկնաս կը յիշուի Տէր Կոստանդին , նոյն ինքն Կոստանդին Ա Կաթողիկոս Բարձրբերդցին , որ կաթողիկոս եղաւ 1221ին եւ մեռաւ 1267ին . ուրեմն ձեռադրին այ զրուած եւ իրմէ ստացուած է 1221էն 1267ի մէջ ատեն մը : Գարեղին Արքեպոս . Յովհանքին 1913ին նիւ եռքք հրատարակեց «Կոստանդին Ա Կաթողիկոս» խորագրով ընտիր յօդուած մը , որուն մէջ Կոստանդին Ալին պատկանող ձեռադրիթ ներուն շարքին պէտք է աւելցնել նաեւ ար թիւ 558 Աւետարանը : Մեր տուած ընծայականը կը յիշեցնէ կ . Պոլոսյ Աղբային Մատենադարանի թիւ 68ր , որ այժմ Աւաշմենքընի Ֆրիբ Կալըրի ամ Արդ կը զանուի , եւ որ զրուած եւ ծաղկուած է 1253ին Հոռմէկա : Դարձեալ նման ընծայական ունի Երուազդիմի թիւ 251ը , 1260ին գրուած Հոռմէկա : Նման ընծայականով է նաեւ Սերամայութիւնը Աւետարանը , այժմ Բալթիմորի Աւալթրը Արդ Կարրիքի սեփականութիւն , 1262ին Հոռմէկա գրուած : Ասոնց մօս ընծայական ունին նաեւ Երուազդիմի թիւ 1956ը , որ 1265ին գրուած եւ մանրանկարուած է , եւ Զէյթունի Աւետարանը՝ 1256ին գրուած : Անտարակոյս թիւ 558ն ալ գրուած է Հըսոմէկա :

Աւետարանին մէջ շատ շահեկան է որ էջ 253ր . , Ղոկասի ՄԶԳ հասուածին գէմ , լուսանցքին կարմրագիծ շրջանակի մէջ , բոլորդրով , հաւանարար գրչէն , կայ . յայլ այս բան ի փրուանքաց աւետարանին եւ յասորցն եւ ի Հոռոմացն : Բայց յայլ քսանդրացոցն շկայ : Եւ թիւ թէ Հայոցս ի նոցանէ կ Քարդմանուածն : Վասն այն որ շկայր ի Հայոց աւետարանքս այս բանս : Բայց մեկնիք յիշէն ամենայն ուրեք եւ միտք առան եւ մեկնութիւնն : Դնին : Եւ ես յաւընակս գտայ զրեալ զրեցի եւ ես :

Իսկ Աւետարանին վերաբորութեան , էջ 339ր . Բ . սիւն , վերջին տող , զրշէն . «Ի թվ(ին) Հ(այոյ) Յ(թիե)», որ հաւասար է մեր ներկայ Քրիստոսի 876ին : Գրիչը հաւանաբար ուղեր է ըսել որ օրինակը այդ թուականին էր :

Մարկոսի սկիզբը կը կարգայ . «Յիսուսի Քրիստոսի որդոյ Աստուծոյ որպէս զրեալ է նսայի մարդարէ» :

Շաս շահեկան է մանրանկարչական մանրուք մը լուսնաձեւ , զոր կը զտնենք էջ 118ր . , 302ր . եւ 312ա . , ինչպէս նաեւ Մատթէոսի խարսնին մէրեւ : Այս մահկաձեւը 15րդ եւ 16րդ զարերուն շատ զորածուած կը զտնենք Օուժանեան թրքական սուլթաններու համար շնուած Պուրսայի դիպակներուն զծածեւերուն մէջ : Պուրսայի դիպակսը մէծալոյն մասմբ Հայեր էին : Բստ երեւոյթին ուաւորեալ սկիհէ մը ուրուազիծն է :

Յ . ՔիիթՏելլն

(Եար . 1)